

«ՈՐԴԻ», «ԺԱՌԱՆԳ»
ՆՇԱՆԱԿՈՂ ԲԱՌԵՐԸ
ՇՈՒՄԵՐԵՐԷՆՈՒՄ
ԵՒ ՀԱՅԵՐԷՆՈՒՄ

Լեզուների ցեղակցութեան աստիճանը որոշելիս մեծ կարեւորութիւն է տրուում համեմատող լեզուների հիմնական բառապաշարը կազմող բառերին եւ ազգակցական եզրերին, ինչը բնական է եւ հասկանալի:

Այս առումով, բացառիկ հետաքրքրութիւն են ներկայացնում որդի, ժառանգ, յետնորդ, զարմ նշանակող բառերը, որոնք որոշակի կրօնական պատկերացումների համատեքստում ունեն նաեւ չրացուցիչ իմաստային բեռ: Օրինակ՝ զրաբարում ժառանգ բառի երկրորդ իմաստն է հոգեւորական, կղեր՛: Ժառանգելը իրաւական ակտ է եւ անմիջականօրէն կապուած է օրէնքի հետ, իսկ հաւատացեալ հասարակութեան մէջ օրէնք ասելով՝ հասկանում են միմիայն աստուածային օրէնքը: Որդու ժառանգ լինելը, ժառանգութեան իրաւունքով օժտուած լինելը ունի ե՛լ նիւթական, ե՛լ իրաւական, ե՛լ հոգեւոր կողմ:

Կայ նաեւ բարոյական կողմը, զի փոքրերը պարտաւոր են մեծերին յարգել, նրանց խնամել եւ սպասարկել: Այստեղից բխում են նոր իմաստային նրբերանգներ. օրինակ՝ հայերէն համբակ. 1. երեխայ, նորածին մանուկ, 2. տղայ, մանուկ, 3. զաւակ, որդի, 4. աշակերտ, 5. երիտասարդ, կամ՝ մանուկ. 1. երեխայ, 2. պատանի, 3. սպասաւոր, ծառայ, 4. զինուոր, 5. փոքր, մանկահասակ:

Այստեղ մենք քննել ենք միայն երկու շումերական սեպանշան, որոնք ներկայացնում են որդի, ժառանգ, սերունդ, ձագ իմաստային խումբը. TUR եւ ZUR:

TUR

Շումերերեն բառի նշանակութիւնն ըստ PSD-ի ¹	Շումերերեն բառը	Հայերեն բառը	Հայերեն բառի նշանակութիւնն ըստ Հր. Անտոնեանի ՀԱԲի ²
1. Small-փոքր 2. young-երիտասարդ ջահել, պատանի	banda ₃ ^{da}	pata-ni պատա-նի	պատանի- 1. մատաղ երատասարդ 2. մեծ տղայ 3. ծառայ
1. Small-փոքր 2. young-երիտասարդ ջահել, պատանի	banda ₃ ^{da}	pata-r պատառ	պատառ- 1. կտոր, քեկոր 2. մի քիչ, փոքր ³
support-պաշտպանութիւն, աջակցութիւն, օգնութիւն	ban ₃ -da	pat պատ	օգնութիւն, նուաստ
support-պաշտպանութիւն, աջակցութիւն, օգնութիւն	ban ₃ -da	pata-ra-(y-el) պատառա-յ-ել	օգնել
Quotient-քանորդ (մաթեմ.)	banda ₃	pat-(ik) պատ-իկ	անգամ, բազմապատկելու գործողութիւնը ⁴
(to be) small(er)-փոքր	di ₄ -di ₄ -la	tia տղայ	տղայ 1. փոքր մանուկ, երեխայ 2. մատաղատի 3. պատանեակ
Force of helpers-օգնական ուժ(եր)	usu di ₄ -di ₄ -la	usu=už-o ուժ-ոյ di ₄ -di ₄ -la=tia տղայ	տղայք- (յոզմակի ձեւով) երիտասարդների խումբ, իրրեւ աշխատաւորների միութիւն
(to be) small(er)-փոքր	di ₄ -di ₄ -la	čim միդմ čəč մդմ čəč-im մդմ-իմ ⁵	միդմ-մատղաշ, դեռահասակ, միմասիրտ-փոքրոգի, սիրտը մդմիմ

- 1 PSD-ն Փենսիլւանիայի համալսարանի շումերագիտական կայքն է. հասցեն <http://psd.museum.upenn.edu/epsd/nepsd-frame.html>
- 2 Ա.ՅԱՌԵԱՆ, Հ., *Հայերեն արմատական բառարան*, Ա.-Դ., Երեւան 1971- 1979:
- 3 Վրացերեն *պատարա* - «մի քիչ, փոքր, մանուկ, սակաւ ժամանակ» բառը փոխառութիւն է հայերէնից: Ըստ Անտոնեանի, այս նշանակութիւնը կայ հայերէնի բարբառներում:
- 4 Օրինակ՝ 18:6=3. այստեղ 18ը բաժանելին է, 6ը՝ բաժանարարը, իսկ 3ը՝ քանորդը: 3ը՝ քանորդը, հէնց պատիկն է, որ ցոյց է տալիս, թէ 18ը 6ի քանի անգամ է:
- 5 Շումերերէնը ցոյց է տալիս, որ հայերէն *ճղճիմ* բառի մէջ *իմ*-ը մասնիկ է (հմմտ. ուշ-իմ). քուն բառն է *ճղճ* (հմմտ. *ճղճ-ա-սիրտ*), որ ծագում է *ճճղ* ձեւից.

an irrigation device- նոռզման հետ կապուած յարմարանք	ge-di ₁	get գետ	Գետ
Offshoot-ընձիւղ, շիւ, շառաւիղ, ցիւղ	tur (=suħuʂ _x (TUR))	torr տորր	տորր-տունկի ցիւղ, մանաւանդ՝ խաղողի որթի թելերը
Offshoot - ընձիւղ, շիւ, շառաւիղ, ցիւղ	tul ₄ (=suħuʂ _x (TUR))	čul հուղ, ցետ, ցիղ, ցիւղ	Հիւղ
Offshoot - ընձիւղ, շիւ, շառաւիղ	dumu (=suħuʂ _x (TUR))	djow-u ջով-ու	ջով-ծիլ, ընձիւղ, շառաւիղ
child, son, daughter - երեխայ, որդի, դուստր	dumu	djow-u ջով-ու	1. ջով-ծիլ, ընձիւղ, շառաւիղ 2. «կեւքի ծեղոյ աշորայի»
child, son, daughter - երեխայ, որդի, դուստր	dumu / damu (ES) du ₅ -mu= du ₅ -wu ₄	čaw-(ak) հաւ-ակ ⁶	գաւակ (առանց սեռի խորութեան)
a plant - մի տեսակ բոյս	^w 2dumu-ni / ^w du ₁₃ -ni	čon հոն	համար, աշորա
child, son, daughter - երեխայ, որդի, դուստր	dum _x	tomp' տոմփ	ցեղ, տոմփ
child-delivering - երեխայ բերելը, որդեծնութիւն	nam-dumu-zi	dumu=որդի zi=՝sin ծիմ	որդեծնութիւն ծնել- երեխայ բերել
(young) child - փոքր երեխայ	tur	tor թոր	որդու որդի
(young) child - փոքր երեխայ	tur(-ra / re)	tarra տարրա	մանուկ, փոքր երեխայ
(to be) small(er) - փոքր 2. to reduce - նուազեցնել, պակասեցնել 3.subtract - հանել, պակասեցնել	tur(-ra / re)	t'er-(i) թեր-(ի)	թեր(ի) - պակասաւոր թերամալ- պակասել, նուազութիւն զգալ 2. պակասել, նուազել (լուսնի) թերամալ- պակասել
(to be) small(er) - փոքր	tur	tr-up տր-ուպ	տրուպ - նուաստ, յետիմ, փոքր

ճճղ-իմ>ճղճ-իմ (տեղի է ունեցել ճղ>ղճ շրջում): Այս բառը մեզանում վկայուած է ճղճմճիլ, ճղմճմճիլ եւ այլ խաթարեալ ձեւերով:

- 6 Հայերէն այս ճաւակ բառի նմանութիւնը գաւակ բառի հետ պատահական է: Կարծում եմ, ճաւակ-ը (որ վկայում է Մագիստրոսը) ծագում է բնիկ հայերէն ջովակ ձեւից (որ բարբառներում արդէն ունի ճաւ ձեւ) եւ բուն նախնական իմաստն է ընձիւղ, շառաւիղ (հմմտ. որթ-որթատունկ եւ որդի բառերը): Կարծում եմ, այստեղ է նաեւ հայկական Ջոն անձնանունը, որի բուն իմաստը պէտք է լինի որդի:

(young) child - փոքր երեխայ	di ₄ (=tur)	di-(ec'ik) դի-եցիկ ⁷	տղայ, դիեցիկ, ստնդեայ, տարրա, խորշ
child, son, daughter-երեխայ, որդի, դուստր	šir ₆ (=dumu)	ser սեր	սեր-ցեղ, տոհմ, ծնունդ, սերունդ
child, son, daughter-երեխայ, որդի, դուստր	peš ₇ (=dumu)	piž պիժ	երեխայ
Child-երեխայ small-փոքր	peš ₇ -da (=ban ₃ -da)	pəzdi / pəsti պզդի, պստի	պզդի, պստի 1.փոքր 2.փոքր երեխայ
Citizen-ֆաղաֆացի (ֆաղացիութիւն ունեցող)	dumu-gir ₁₅	Dumu=որդի gir ₁₅ =գիր	որդեգիր
Citizen-ֆաղաֆացի (ֆաղացիութիւն ունեցող)	banda ₃ -gi ₇ (=dumu-gir ₁₅)	h-patak-i հ-պատակ-ի	հպատակ - իշխանութեան ենթակայ
Descendants- Ժառանգներ, շառաւիղներ	peš-peš ₇ -zid (=peš-tur-zi)	piž պիժ zid=ձետ մետ	պիժ-երեխայ մետ-ցեղ, սերունդ, գաւակ
Descendants- Ժառանգներ, շառաւիղներ	pus-tur-zid (=peš-tur-zi)	pus-tur=ustr ուստր zid=ձետ մետ	ուստր-որդի մետ-ցեղ, սերունդ, գաւակ
Descendants- Ժառանգներ, շառաւիղներ	puš ₃ -tu ₁₉ -zi (=peš-tur-zi)	pus-tu ₁₉ -zi= (w)ostuc'i նստուցի	նստուցի-վարդապետ ⁸
Offshoot-ընձյուղ, շիվ, շաղաւիղ, միւղ	peš ^{cs} puš ₃ -tul ₄ -zid (=peš-tur-zi) peš-tur-zi	puš ₃ -tul ₄ = (w)ost-o / (w)ostn' nստո, նստղ zid=ձետ մետ	նստ-ծառի միւղ մետ-ծառի բուն
type of net- մի տեսակ ցանց	sa tul ₄ -la ₂ (=sa-tur-la ₂)	c'anc' šul-(ak) ցանց ծուղ-ակ	ծուղակ- 1. որոգայթ, քակարդ 2. մեծ քոչուններ բռնելու յատուկ մի տեսակ ծուղակ
type of instrument- մի տեսակ գործիք	urud ^a gur ₁₀ -di ₄ (=urud ^a kiğ ₂ -tur)	gorš'i գործի	գործիք (ընդհանրապէս)
Toad-դոդոշ	gur ₁₀ -di ₄ ^{ku6} (=kiğ ₂ -tur ^{ku6})	gort-i գորտ-ի	գորտ

7 Դի-եցիկ բառի մէջ եցիկ-ը վերջածանց է. (հմմտ. գեղ-եցիկ, երգ-եցիկ եւ այլն). բուն արմատն է դի-ել - ծծել, կուրծք ուտել:

8 Ժառանգ մշամակող բառերը մշամակոււմ են մաես հոգեւորական, կղեր. (հմմտ. հայերեն ժառանգ եւ արեղայ բառերը):

a rodent-մի տեսակ կրծող	kišib ₂ -peš ₇ (=peš ₂ -tur)	k'əsvi ֆսվիս	մուկ ⁹
Puppy-1.լակոտ, շան ձագ, թուլա 2.ձագուկ, ձագ	ur-tur	ur=ur ուր tur=փոքր	ուր-որդի
Puppy-1.լակոտ, շան ձագ, թուլա 2.ձագուկ, ձագ	ur-di ₄ ¹⁰ (=ur-tur)	(w)ordi որդի	որդի-սերունդ, գաւակ, մամչ 2. ձագ
Puppy-1.լակոտ, շան ձագ 2.ձագուկ, ձագ	ur-tur-(ra)	(w)ort'-ora որթ-որա ¹¹	որթ-կովի կամ եղնիկի ձագ
a stone-մի տեսակ քար	¹⁴ dur-gi ₆ -ban ₃ - da	durg=torg տորգ banda=pat պատ	տորգ-մամուլ ¹² , մնշելու, մզմելու գործիք պատ- շրջան, պտոյտ
1.stock-կոճղ, բուն 2.clasp-կոճակ	¹⁵ gušur _x (RAB.TUR. TUR))	gušur=koč-(t) կոճ, կոճղ	կոճ 1. կոճղ, 2. (ճիւղերը կտրած) ծառի բուն 3. (զգեստի) կոճակ
Duck-քաղ	bibad ^{musen} (=še- hju-banda ₃ ^{musen})	bad քաղ	Քաղ
A bird-մի տեսակ թռչուն	bibe (=še-hju- banda ₃ ^{musen})	bibi / pipi բիբի , պիպի	1. հնդկահաւ, 2. հնդկահաւի ձագ
grain stalk-հացահատիկի ցողուն, stem-բուն, ցողուն	še-igi-tur (ŠE.IGI.TUR) =isin _x	še-igi=sigh / šegh շիդ, շեդ, շիւդ tur=torr տորր	շիդ, շեդ-ճիւղի կամ ծղօտի բարակ կտոր շիւդ-յարդի փոքր ծեղ, ծղօտտորր-տունկի ճիւղ
grain stalk-հացահատիկի ցողուն, stem-բուն, ցողուն	isin _x (= ŠE.IGI.TUR)	hins / hınšan խինճ, խնճան	խինճ- պատիճաւոր պտուղների մէջ ամէն մի խորշը, որի մէջ գտնուում է հատիկը խնճան-հացահատիկի ցողուն, որի սերմը դեռ

- 9 Այս քսվիս բառը կայ Քաջունու մօտ, որի դէմ գրուած է «մուկն», քայց Անա-
ռեանն այս իմաստը սխալ է համարում, քանի որ կայ մի գաւառականում
քսվիս-փայտոջիլ: Մենք կարծում ենք, որ սրանք տարբեր բառեր են: Շումերե-
րէնը յստակ ցոյց է տալիս, որ կայ քսվիս բառ հէնց «մուկն» նշանակութեամբ:
- 10 Հմմտ.շում.ur-dib, որ նշանակում է cub-ձագ:
- 11 Հայերէնում կայ որայ յոգնակիակերտ մասնիկ. գետորայ-գետեր, բերդորայ-
բերդեր եւ այլն. այստեղ գրուած է որթ-որայ - (h)որթեր:
- 12 Հայերէն տորգ-մամուլ բառը վկայուած է Երեմիա Մեղրեցու բառարանում
մամուլ նշանակութեամբ: Սա պէտք է շփոթել տորգ-ոստայնանկի փայտեայ
կազմածի հետ:

			չի հասունացել
1. soon, perhaps-բրեւի, բերելու 2.if-բէ, եթէ	tukum	t'e-tuk' բե-բուֆ	կարծիք
Heir-ժառանգ, son-որդի, ուստր	ibila ..	abela աբեղայ	կրօնաւոր ¹³
Heir-ժառանգ, son-որդի, ուստր	TUR-UŠ (=ibila)	tur-uš=uš-tur ¹⁴ =ustr ուստր	որդի
Heir-ժառանգ, son-որդի, ուստր	Dumu urdu (=ibila ₂)	(w)ordi / (w)ord-wo որդի	որդի
1. (to be) small-փոքր 2. (young) child-երեխայ	genna (tur-1)	k'am քամ	քամ ¹⁵ - մանուկ
Overseer-վերակացու captain-հրամանատար	nu-ban ₃ -da	nivandak նիւանդակ	դէտ, պահպանակ
Overseer-վերակացու captain-հրամանատար	nu-ban ₃ -da	nu=o n ban ₃ -da= bandar բանդար	ո-ոմն, ոք, մի մարդ բանդար-մի տեսակ պաշտօնեայ ¹⁶

- 13 Հայերէն-շումերերէն *աբեղայ* բառը վկայուած է Ք.Ա. 3000-2500 թուականներին մէկ անգամ, իսկ 2500-2000ին 24 անգամ: Ակնյայտ է, որ սա ծագմամբ շումերերէն բառ է եւ ոչ սեմական, թէև Աճառեանը կարծում է, որ հայերէն *աբեղայ* բառը փոխառութիւն է ասորերէնից (իբր ծագում է «տխուր, տրտում» նախնական իմաստից): Այսօր, երբ յայտնի է շումերերէն բառը, ասորերէնում առկայ ձևը պէտք է համարել շումերերէնից կատարուած փոխառութիւն աբեղերէնի միջնորդութեամբ: «Աբեղայ-կրօնաւոր» իմաստը չի ծագում «տխուր» իմաստից, այլ ծագում է «ժառանգ» իմաստից, ինչը բացայայտ է շումերերէնում: Նոյնն է հայերէնում. հէնց *ժառանգ* բառը գրաբարում նշանակում է 1. ժառանգ 2. հոգեւորական, կղեր:
- 14 Շումերական գաղափարագրերում սեպերը երբեմն կարելի է կարդալ հսկառակ յաջորդականութեամբ (հմմտ. zu-ab=abzu կամ en-zu=zuen / suen եւ այլն): Ըստ այսմ tur-uš=uštur:
- 15 Հայերէն *քամ-մանուկ* բառը պահպանուել է միայն *քամ-ական* - մանկ-ական ձևի մէջ:
- 16 Հայերէն *բանդար* բառը վկայուած է երկու անգամ: Աճառեանը կարծում է. «Կարող է լինել յատուկ անուն, բայց կարող է լինել նաեւ պաշտօնի անուն»: Շումերերէնը ցոյց է տալիս, որ սա պաշտօնի անուն է. «Եւ նա կոչեաց *զբանդար*, որ կարդացած էր ի դուռն նորա, *զտեսուէ զօրաց* Պարսից եւ ասէ. «Առ այս երկու մանուկս եւ հովուեա՛ զնոսա որպէս արժան է եւ տե՛ս, զի որդիք են ամիրայիս...»: Աւելին՝ մեր վկայութեան մէջ «*զտեսուէ զօրաց*» բն-

Overseer-վերակացու captain-հրամանատար	nu-di ₄ -da (=nu-ban ₃ -da)	nu=0 n det / dit դէտ, դիտ	n-ումն, ոք, մի մարդ դէտ-1.դիտող, պահապան 2.նպատակ, նշաւակ 3.դիտանոց, բարձրաւանդակ դիտապետ- արքեպիսկոպոս դիտաւոր-բարձր դիրքով շրջապատի վրայ իշխող (լեռ) դիտաւորութիւն- մտադրութիւն, նպատակ
Heir-ժառանգ, son-որդի, ուսոր	Dumu san (=ibila ₃)	san սան	սան-հոգե-գաւակ
Heir-ժառանգ, son-որդի, ուսոր	dumu-san (=ibila ₃)	dumu=որդի sayn սայն	սայն-կարգ, վիճակ, աստիճան. որդի- սայն=որդի աստիճանաւոր
Heir-ժառանգ, son-որդի, ուսոր	Dumu sag (=ibila ₃)	jag ձագ	Ձագ
Փրամսերէն regulier- կանոնաւոր, նիշդ, մշտական, պարբերական constamment-մշտապէս	genna	kay-an / kay- un կայ-ան, կայ- ուն genna=ken-(al)	կայան-հաստատուն, կայուն կալ- 1.կենալ, կանգնել 2.երեւան գալ 3. լինել 4.ապրել կենալ-ապրել
Սատուոն (մոլորակը)	MULginan աբբ. kayyamanu ¹⁷	մուր քանան	քանան-երեւումն ¹⁸
unit of capacity- տարողութեան (չափի) միաւոր	ban ₃	s-pan-ak ս-պան-ակ	մի տեսակ չափ

րոշումը ցոյց է տալիս, որ բանդարը տեսուչի, վերակացուի նման մի պաշտօնեայ է:

- 17 Այս աստղանունը իրանեանները փոխառել են Միջագետքից՝ Բայլան ձևով: Սա միակ մոլորակն է, որի անունը իրանեաններում փոխառութիւն է: Վանդեր-Վարդէնը ենթադրում է, որ իրանեանների այս ֆայլը կապուած է Բրոնու-Ջրուան-Բախտ աստուածութեան հետ, որի անունը Ջրադաշտից յետոյ անընդունելի էր «Դարեհը գրուանականութեան ռիտերիմ հակառակորդ էր»: «Լուծման բանալին տալիս են հայկական աղբիւրները, որտեղ Սատուոնը կոչւում է Ջրուան»: Վ.Ա.Ն.-ԴԵՐ-Վ.Ա.ԴԷՆ, Աստղաբաշխութեան ծագումը, Մոսկուա 1991, 203-205 (ոտւերէն):
- 18 Սատուոնի անունն է «քանան-երեւումն», իսկ երևակ քաղը քանան-ի հումանիշն է՝ «երեւումն, երեւալը»:

a unit of measurement for oils and fats-չափի միավոր՝ իւղերի եւ ճարպերի	garak ₅ -banda ₃ ^{da} (=GAR-band ₃ ^{da})	karag կարագ banda ₃ - da=patat պատատ	կարագ-կարագ, կաթի իւղ պատատ-կապոց, բեռ
Wife-կին (ամուսին)	dam-ban ₃ -da	djambt'ak ջամբթակ	գոյգ
son-in-law- նչ հարազատ որդի	mu ₁₀ -us ₂ -si ₈ -tur	mu ₁₀ -us ₂ -si ₈ =mozi մոզի tur-(re)=tarra	մոզի- 1. հորթ 2. կնոջ առաջին ամուսնուց ունեցած որդին, որին մայրը տանում է երկրորդ ամուսնու տուն տարրա-փոխը երեխայ
stair-աստիճան (սանդուղի) staircase-սանդուղի	es-di ₄ -še ₃ (= ^{geš} kun ₅) ¹⁹	astičan աստիճան	աստիճան-սանդուղի ռոտ
Threshold-շեմք	tur-še ₃ (=kun ₅)	tur=durše ₃ =še m / sem	դռան շեմ
Threshold-շեմք	^{geš} tur-še ₃ (= ^{geš} kun ₅)	dur-s դուրս	գրաք. ի դուրս-«դեպի դուրը, դռանը»
Unknown meaning- (շումերերեն) իմաստը անյայտ Akk. šāru "wind"-ֆամի ²⁰	šu-tur	sot' սոթ	սոթ-ուժեղ, մրրկաշունչ ֆամի . սոթ-դառնաշունչ արեւելեան ֆամի Սեւանի վրայ, որի ժամանակ նա- ւագնացութիւնն անկարելի է դառնում եւ գրեթէ ժայռեր են տեղահան լինում
a kind of ration- մի տեսակ բաժին, մթերաբաժին, օրապարեն	banda ₃ -mah ₃ -ba (=tur-mah ₃ -ba)	banda=pat- (eni) պատ-ենի mah ₃ =mah-ak մահ-ակ ba=bag / baž բագ, բաժ	պատենի-ռոնիկ մահակ-վարձք, վարձատրութիւն, վաստակ բագ, բաժ-բաժին

19 Հէնց PSD-ում KA₂ բառայօդուածում կայ օրինակ, որտեղ այս բառը գրուած է պարզ վանկագրով. KA₂ geš-tur-še₃.կարդա՛ KA₂-«դուռ դարպաս» es-di₄-še₃-աստիճան:

20 Սրա դիմաց անգլերէնը պիտի գրուէր storm, բայց այդ դեպքում storm-ը շատ նման կը լինէր շումերերէն šu-tur ձեւին:

To tighten-սեղմել, ձգել, պրկել, ամուր քաշել ²¹	tur-(ra)	tram տրամ	տրամ-ամուր, պինդ հաստատուն 2.հողի կարծր երեսը տրամանալ- (հողի) պնդիլ
Դումուզի աստուածութիւնը՝ Արատայի գլխաւոր աստուածութիւնը	^d Dumu-zi	Dumu=որդի zi=Ֆին ծին	ծննալ որդի
Դումուզի աստուածութիւնը	^d Dumu-zid	Dumu=որդի zid=zet զետ-ուֆ	Dumu-որդի զետուֆ-օրէնֆ. որդի օրհնական

ZUR

Շումերերէն բառի նշանակութիւնն ըստ PSD-ի	Շումերերէն բառը	Հայերէն բառը	Հայերէն բառի նշանակութիւնն ըստ Հր. Անտոնեանի ՀԱԲԻ
to take care of-խնամել	šar ₂ -(re / ra) (=zur-(re / ra))	šara-y ծառայ-ել	ծառայել-խնամֆ տանել, սպասաւորել (կրօնական)-սպասաւորել, խնամարկել
Son-որդի	šar ₂ -(ra) (=amar-(ra))	šaran ծառան	ծառան-որդի, ուստր
Descendant-յնտնորդ ծառանց	šur (=amar)	šor ծոռ	ծոռ-թոռան որդի
a designation of children of female workers-կին գործաւորների (աղախիմների) երեխաների մի տեսակ բնորոշում	zur-du ₈ (=amar-gaba)	čort մորտ	մորտ-սպասաւոր, փոքրաւոր ծառայ
to break-ջարդ(ու)ել, կտոր(ու)ել	zur-zur	čor-ot-(el) մոր-ոտ-ել ²²	մորոտել- 1. կտորել, ջարդել 2. «ի բազում հատուածս անջատել»

21 Չկայ PSD-ում: Այսպէս է թարգմանել Միգել Սիվիլը *Նրկրագործի հրահանգ-ներ*ի մէջ (տող 54):

22 Հայերէն *ճոր-ոտ-ել* բառի մէջ *ոտ-ը* բազմապատկական բայի մասնիկ է (ջարդել-ջարդ-*ոտ-ել*): Շումերերէնում բազմապատկական բայը կազմուում է բայարմատի կրկնութեամբ (zur-zur), ինչպէս եւ հայերէնում (վազ-վզ-ել, քաշ-քշ-ել): Մեր օրինակում բազմապատկականի մի ձևը՝ կրկնականը, փոխարինուած է մէկ այլ ձևով՝ *ոտ* մասնիկով:

to roil-պղտորել	zur	ճւր / ճեւր- ճիւր, ճւր	աղտոտ
to roil-պղտորել	zur	ճւր-ek ճուռ-եկ	ճուռեկ-ախտ, կեղ
1.(date-palm-արմաւենու) spadix-ողկոյգ	a ₂ -an-zur	a ₂ -an-«ողկոյգ» zur=ճւր / ճւր / ճիր ճուռ, ճիւռ, ճիւռ	ճուռ, ճիւռ, ճիւռ- (փոքր) ողկոյգ
Calf-հորթ	amar / mara ₂	z-war-ak / zuar-ak զ-ւարակ, զ-ուար-ակ	զուարակ- 1. հորթ, փոքր եզ 2. Ցուլ կենդանակերպար
bull-calf-ցլիկ հորթ	^{gud} mara ₂ -ga (=gud-amar-ga)	z-warak / z-uarak զ-ւարակ, զ-ուարակ	զուարակ- 1. հորթ, փոքր եզ 2. Ցուլ կենդանակերպար
castrated (animals, men)- կուրտ, կրտած, մերժիմացրած (կենդանի, այր)	marad-kur ₅ -(da) (=amar-kud-(da))	marad=mar մարդ kur ₅ -(da)=kurt կուրտ	մարդպետ- մերժիմացրած Հայոց արժուանաց կուրտ-կրտած, մերժիմի, մերժիմացեալ
Chick-թռչունի ձագ, ճուռ	mar ₂ -sag (=amar-sag)	mar ₂ =var-ak / var-ek վար-ակ, վար-եկ sag=jag ձագ	վարեկ-հաւի էզ ձագ ձագ-ձագ (յատկապէս թռչունի)
Chick-թռչունի ձագ, ճուռ	mar ₂ -sag (=amar-sag)	mar ₂ =mar-I մարի sag=jag ձագ	մարի-թռչունների էզը ձագ-ձագ
a dove-մի տեսակ աղաւնի wild pigeon-վայրի աղաւնի	mar ₂ -sag (=amar-sag)	mar ₂ =mar-i / mayri մարի, մայրի sag ձագ	մարի, մայրի-էզ տատրակ ²³ ձագ-ձագ
Մարդուկ աստուածութիւնը	^d Mar ₂ -ut (= ^d AMAR-UTU)	Marut' Մարութ	Մարութ
Մարդուկ աստուածութիւնը	^d Mar ₂ -tu ₂ (= ^d AMAR-UTU- որդի արեւի, արեւորդի) ²⁴	Marat'uk Մարաթուկ	Մարաթուկ

23 «Տատրակ-աղաւնիների կարգին պատկանող թռչուն, աղաւնու նման, բայց նրանից փոքր... ապրում է գոյգերով անտառներում (Columba tartur)»:

24 Որոշ կռապաշտներ, չհասկանալով, որ այստեղ գրուած է «որդի», կարդացել են «(հ)որթ», զի այս սեպն ունի նաեւ այդ իմաստը և ձևաւորել են «ռակ է հորթի» պաշտամունքը: Սա հոգեւոր կեանքի բացակայութեան (կամ առնուազն՝ խիստ աղաւաղման), միութեամբ պաշտութեան, բայց առաջին հերթին անգրագիտութեան արդիւնք է: Ճիշտ կարդալու և հասկանալու

Եզրակացութիւն

Հայերէն եւ շումերերէն բառերի հնչիւնական եւ իմաստային ընդհանրութիւններն այնքան բազմաթիւ են եւ այնքան ակնյայտ (բերուած ընդամէնը 2 սեպանշանների քննութեան արդիւնքում), որ սա մեզ հիմք է տալիս ենթադրելու, թէ շումերերէնը Ք.Ա. Գ. հազարամեակի հայերէնն է: Այլ բացատրութիւն մենք չունենք: Եթէ որեւէ մէկն ունի, ապա մենք պատրաստ ենք ուղղորութեամբ քննել նաեւ այլ վարկածներ:

ԱՐՄԷՆ ԴԱԻԹԵԱՆ

Summary**WORDS MEANING “SON” AND “HEIR”
IN SUMERIAN AND ARMENIAN**

ARMEN DAVTIAN

An analysis of the meaning group “son, child, posterity, generation, heir, calf, kid” is made in this article in the context of two cuneiform signs – DUMU and ZUR. The Armenian parallels of these signs are listed. We see that all the Armenian parallels of these signs are practically identical with Sumerian words both phonetically and by their meanings.

Taking into account the fact that the kindred terms are highly important in determining the degree of affinity of languages, we consider it possible that we have the same language in the case of Sumerian and Armenian. That is, with a high degree of probability, the Sumerian language is the Armenian language of the 3rd millennium BC.